

# ԱՆԱԿԻՏ

ՀԱՆԴԻՍ ՍՄՍԵՍԹ

ՍԶԳԱՑԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵԱՅԱԿԱՆ

Ե. ՏԱՐԻ

ԴԵԿԱԾԵՄԲԵՐ

ԹԻՒ 12

## ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ

— —

Իր թերթին նոյնմասիր թիւին մէջ՝ Պ. Չերազ յօդուած մը նուուրան է իմ Chants Populaires Arméniens գրքիս։ այդ յօդուածը կը պարունակէ քանի մը քննադատութիւններ իմ այդ աշխատութեան մասին, բայց զրուած է ազնիւ ոգիսվ մը զոր ես առողջնն եմ զնահաւատող։ լուրջ եւ անմաղձ քննադատութիւննը անհունապէս օդատակար և բիւլուն զործ մըն է, եւ ոչ ոք զայն կը սիրէ ու յարգէ ինձիչափ։ եթէ Պ. Զերազ իմ՝ ինչպէս եւ ուրիշ զործիչներու — նկատմամբ իր բոլոր արարքներուն եւ զրութեանց մէջ այդ յօդուածին ոգիսն զրած ըլլար։ իր մասին երբեք զործածած չպիտի ըլլայի այն բացատրութիւնները ուրոնց ինքվինքը զժբախտաբար արժանացուցի իր զիտողութիւններուն մասին կ'ուզեմ կարծիքա յայտնել։ ուղղվէնեաւել՝ ջանալով ցոյց առաջ ինչ ը ըստ իս ճիշջ է կամ անճիշջ այդ զիտողութեանց մէջ՝ ասիրէ պիտի ունենամ կարգ մը զեղեցկագիտական շահեկան հարցերու վրայ յայտնել մէկ քանի իորհագածածութիւններ։

Հայ ժողովրդական երգերու ֆրանսերէն թարգմանութեան հատորու (ինչպէս եւ այն հատորները զոր այսունետեւ պիտի հաստարակեմ) սպիտական» աշխատութիւն մը չէ։ անոր մէջ տիրապետողը զեղեցկագիտական ձգտումն է։ Գիտեմ թէ ի՞նչ է դիտական աշխատութիւն մը, եւ յարգանքու այդ կարգի աշխատութեանց համար՝ երբ լրջուն զիտական են՝ անսահման է։ բայց երբեք զիտունի, բանասէրի զործ կատարելու յաւակնութիւնը չեմ ունեցած։ իմ գերաց զեղեցկագիտական որորտին մէջ է։ բանասիրական հարցերու վրայ խօսած ատենս իսկ, յաճախ՝ զեղեցկագիտական տեսակէտէն և որ զանոնք կը նկատմ, որովհեաւել ամէն խնդիր այդ անսակալատին չընայ ենթարկութիւն։ այն եղանակն իսկ որով կ'ըմբռնեմ հայրենասիրութիւնը, զեղեցկագիտական հակումներուն մէջ ունի իր աղբբերը։ Արդ, այլասեւ գործերու շփոթումը անախորժ է ինձի (որովհեաւ անզեղեցկագիտական է)։ զեղեցկագիտը պէտք է անշուշտ հաւառ ըլլայ, զիտական աշխատութիւններէն սպասի, որպէս զի իր շնչքին իրը հիմ ծառայութիւնները զիտական սընալներ չպարունակեն։ զիտունին զործն ալ աւելի պայման ու կասարեալ կ'ըլլայ, եթէ ծառարտութիւնը դանելու։ իր ջանքին միացնէն նաև իր ձեռք ձգած արդիւնքները բահատրելու համար հարկ եղածը չափ արտայայ-

առ առ արունեսոյ հմաս թիւն լիյս անհամահիտ փոխառութիւններէն գտա, երկու ողբառները լաւագոյն է որ պահպանեն իրենց որոշ անկախութիւնը և իրարու խառնուելով իրենց ուրախ նկարադիրը չեղծանեն։ Chants Populaires Arméniens հասորա յօրինելու եւ անոր ներածութիւնը զրելու ատենս : ոչ ֆոլքլորագէտի, ոչ ալ պատմաքանի գեր էր որ առաջադրած էր կատարիլ, այլ՝ ամէն բանէ առաջ՝ զեղեցկագիտական գործ մրրման նպատակս էր ֆրանսական լոգուով վերակենդանացնել հայ աշուղներու քերթուածները այս ձեւով եւ զանոնք կ'ըմբռնեմ, եւ ներածութեանտ մէջ՝ զիս մլոզ ձգառուն էր լայն համապատկերով մը թարգմանել իմ անձնական առաջաւորութիւնս հայ ցեղին նկարագրին, պատմական զերին, փեղեցկագիտական հոգեբառութեանը վրայ :

Յաջողած եմ ւայս ձգտումին համաձայն զործ մ'արտազրելու, Ահա միակ հարցը որուն պէտք էր պատմախանել այս աշխատութիւնը քննող մը :

Պ. Զերազ իմ զործն քննադատած է որպէս թէ բանասիրական աշխատութիւն մ'ըլլար ան, եւ ըստ այնմ ըրած է իր զիտողութիւնները ։ Ասոր համար է որ անոնք մնձ մասում անծիգ են Այսպէս կը մեղազրէ ինձի ներածութեանում մէջ՝ յիշած չըլլալ այն բոլոր անձերը որ հայ գրական էջերու երրուական թարգմանութիւններ հրատարակած են ինձն առաջ՝ բանասիրական աշխատութեան մը մէջ ատի իրօք անհամեղչ պիտի ըլլար, բայց փեղեցկագիտական զործի մը մէջ, աւելորդ պիտի ստափուէի այդ պարագային յիշել ոչ միտոյն Պ. Արդար Յովհաննէսեանի ստաջնորդութեամբ կատարուած պատուական հրատարակութիւններու ու Պ. Զերազի ԱԼ'Արմենիութիւնը մէջ երեւած թարգմանութիւնները, այլ եւ Միթարեանց Կարոսիս Վ. Շահնազարեանի, Լանկուալյի, Ծիւլորիէի, Պոսէի, Վեհայովաքի եւ օւրիշ այլ քան հայ եւ օտար գրովներու աշխատութիւնները ինչ որ պիտի հար-

լողիր լիս այց թուամի ըլլաթ ատենա՝ այդ նախորդ աշխատութեանց քննադատութիւնն ալ ուրուագծել, եւ ատի իմ ներածութեան ոգույն ու նիւթին հետ կազ չունեցող եւ զայն ապարադիւնորդն ծանրաբենող հօրծօւուր մը պիտի ձեւացնէր(1)։ Այդ թուամի ու քննադատութիւնը պէտք է կատարէ բանասէր մը, որուն գուծը պիտի ըլլայ հայ գրականութիւնն եւ Երրուային ծանսթացնելու բոլոր ջանքերուն ամրոջզական ցուցակը կազմել եւ այդ ջանքերէն իւրաքանչիւրին առաւելութիւններն ու թերութիւնները երեւան հանել :

Կան քանի մը զիտողութիւններ Պ. Զերազի յօդուածին մէջ՝ որոնք ճշշդ են ինչպէս հայուու սոմներու Յովհաննէ Ալթընի Զէյթունի հաշտութեան մէջ Վիթթօի կարեւոր գերին մասին իմ գրանիւուսն կատամամբ իր զիտողութիւնները, Գալով Սիւէյմանիէն կառուցանող Աինան խալֆային հայկական ծագման ի լրոյ միայն իմացած եմ զայց, եւ զրական փաստ չունիմ ։ Նաումի համար Պեհկեան զերասահապեան է որ ինձի յայանած էր թէ Սիրիացի կաթոլիկ հայ մըն էր ան, եւ կ'ինթազրէի թէ նաումը անձնապէս ճանչցած, անոր թատրոնին մէջ երկայն ատեն խամացած այդ գերասանին առած տեղեկութիւնը ճիշդ ըլլալու է :

Բայց կակածը զոր Պ. Զերազ կը յայտնէ վաւերականութեանը վրայ վվիճակի այն քառեակին որ կը սկսի յեսուս ու րօս էլանց տաղով, անհիմ է այդ քառեակը քաղաք ևս նորուակիչների առածներ, երգեր եւ զրոյցներ և իտլուսով գրքոյիէն զոր յօրինած է Պ. Գէորգ Ճիշդանեան, նորուակիջնաւանցի մը ։ Պ. Զերազ այդ նոյն քառեակը թքերէն լեզուով իմացեր է եղեր Պոլոսոյ հայ ընտանիքներու մէջ ատի պապոյց

(1) Պ. Զերազ ինքն ալ, Սայաթ-Նովայի եւ Դարեանի բանաստեղծութեանց թարգմանութիւնները և Ալ'Արմենին մէջ հրատարակած ատեն, իմը, աւալ կատարուած նմանորինակ աշխատութիւններէն եւ ոչ մէկը չէ յ շաբաւ։

մը չէ անոր հայկական ծագում չունենալուն, ոչ ալ նոր-նախիջւռանի մէջ ժողվրդականացած չըլլալսւն . գիտենք որ հայ աշողները կ'երգեն թէ՛ հայերէն եւ թէ՛ տաճկերէն . եւ շատ հաւանական է որ այդ քառակը (ինչպէս ա՛յնքան ուրիշ երգեր) երկու լեզուով ալ դոյսւթիւն ունենայ, առանց դադրելու հայկական ստեղծագործութիւն մը կամ գէթ հայ ժողվրդին մէջ տարածուած երկ մ՛ըլլաւէ :

Գլխաւոր զիտողութիւնը զոր Պ. Զերազ կը ներկայացնէ եւ որուն վրայ մասնաւորապէս կ'ուզեմ խօսիլ, թարդմանութիւնց սահատարմութեան մասին իր յայտնած կարծիքն է : Պ. Զերազ, Քուչակի բնագրէն եւ իմ թարգմանութիւններս քանի մը կտոր զէմէ դէմ զնելով, թարգմանութեան մէջ տառական հարցապատճեւն չդառնուիլ կը մեղադրէ յսծի : Այդ մեղադրանքը անարդար է : Եւ Պ. Զերազ զայն պիտի չընէր եթէ նկատած ըլլար զործիս գեղեցկադիտական» հանգամանքը, Բանասէր մը, Փոլքըրագէտ մը բառ առ բառ պիտի թարգմանէր բնագրէր, որովհետեւ անոր նպատակն է այդ բնագրին մէջ արտայայտուած «գաղափարները» նոյնութեամբ ճանչնել իր հայրենակիցներուն, կամ անոնց մէջ ցոլացած բարգերը, աւանդութիւնները ուսումնասիրել, անոնց մէջ երեւցած յատկանշական ասուաթիւնները գերլուծէլ, այդ տարբեր գործ է : Եթէ թարգմանութիւնը միշտ ու միմիսայն այդ միջնական աշխատութեան մէջ կայանար, բաւանդակ հայրենասիրութիւնս կարբել պիտի շարձնէր ինծի այդ իմ աեսակէտով ամուլ գործին մէջ փացնել ու միշտ ժամանակս, ինծի համար, թարգմանութիւնը լեզուէ մը ուրիշ լեզուի մը փոխադրիլ է գրուածք մը, պահելով ոչ միայն անոր գաղափարներն այլ եւ անոր սկզբանութիւնը, այսինքն ճանչն առաջաւոր կ'երկնական հրապոյրին բացը՝ որուն չի ուժուած ու եւէ գրուածք դիմակ կը դանայ այլեւս թարգմանութիւնը պէտք է տայ այն հասարակութեան որուն համար կը կատարուի

բացաձակապէս այն նոյն տպաւորութիւնը զոր բնագիրը կը զործէ զայն արտադրող ժողովրդին վրայ . արդ, այդ արդինքին հասնելու համար, թարգմանիչը պարտաւոր է բառական թարգմանութիւնէ խորիլ : բնագիրը, երբ մանաւանդ ուտանաւոր է, կամ կը առաւոր արձակ . —ինչ որ գրեթէ նոյն բանն է, —ունի իր զաղափարներուն հրապոյրին հետ, իր տագալական երաժշտութիւնն ալ, իր բնիկ բառերու զիտումնաւոր զուգադրութիւններով յառաջ եկած ճայնական կամ պատկերական խաղերը, իր լեզուական ինքնարուի եւ բառական թարգմանութեան մէջ անփոխանցելի շնորհը . արնաք բոլորը զատապարտուած են չնչուելու մեքնական թարգմանութեան մը մէջ կան գարնուածքներ, պատկերներ, բառերու զուգադրութիւններ որոնք բնագրին մէջ սիրուն են, զիբըրմբոնելի եւ հաճելի են զայն արտազրող ժողովրդին, որովհետեւ այդ ժողովրդին մորին մէջ յիշատակներ կ'արթնցնեն, անոր բարքերուն կը համապատասխանեն, անոր լեզուին մասնայտակութիւնները կը ներկայացրեն . կան տողեր ալ որոնք, շնորհիւ տաղաչափութեան հրապոյրին կամ բառական հեւսփի սիրունութեան զեղեցիկ են բնագրին մէջ, մինչ տառապէս թարգմանուելով օսար լեզուի մը՝ իրենց քերականական թերութեան կամ զաղափարի տկարութեան ներքին արաւոր երեւան կը հանեն (եւ ասիկա մեր գրականութեան մէջ մասնաւորապէս շատ յաճախացէա երեւոյթ մըն է) :

Այս բոլորը պէտք է ի նկատի ունենայ թարգմանիչը (երբ արուեստագէտ մըն է) . պէտք է հայուէ ինչ որ կը կորսնցնէ բնագիրը օտար լեզուի մը փոխակարուելով, եւ այդ կորսուածին «տեղը լեցնէ», որպէսզի բնագիրը՝ իր նոր լեզուին մէջ՝ իր բնենուրոյն կեանքը եւ ուժը պահպանէ . փոփոխութիւններ, յաեկալումեր, յազաւումներ պէտք է ընել ուրիմ, եւ ատոնք անհրաժեշտ են՝ ոնոյն բակ հաւատարմութեան տեսակէտով», որովհետեւ տառական թարգմանութիւնն է որ բուն ան-

Հաւատարիմն է, մինչ թրոգմանու թիւնը՝ զոր  
ես կ'ըմբռնեմ, միակն է որ հարազան կարե-  
նայ համարուիլ, Տառական թարգմանութիւնը  
զը նմանի ազանեած ու զմուռած անասուննե-  
ներու դոր բնական գիտութիւնց մուսէսոննե-  
րու մէջ կը ցուցացրեն, անոնք կը ծառայեն  
գիտական ուսու միամիրութիւնց, բայց անկին-  
դան են և չեն հնտաքրքրեր այն որ կեանք  
կը փնտու քսկ ու եւ է հնդգանի (Հարդն ու  
մէկունք հաշուելով): որ մէկ կիմայէ ուրիշ  
կլիմայ, մէկ միջավայրէ ուրիշ միջավայր կը  
փոխադրու եւ տափուած է փոփօնութիւններ  
կրելու, որոնք զինքը հիմապէս չեն կրնաց  
այլակերպել, բայց զինքը կը ներդաշնակեն  
նոր միջավայրին հնա՞ւ նոյն խոկ իր կեանքը  
պահպաննելու համար:

Այս ձեւով կատարուած թարգմանութիւնները շատ քիչ կան, —որովհետեւ ճշմարիս արուեստագէտ մը քիչ անզամ յանձնն կ'առնէ իր ուժերը թարգմանութեան մէջ դործածել։ բայց այս թարգմանութիւնները որ այս ձեւով կատարուած են ճշմարիս արուեստագէտներէ, հոյակապօրն յաջողած են։ Եւ այդ պարտագային կարելի է նոյն իսկ անհիշդ գոնենի օրինակիրը թարգմանութեան մէջ միշտ կը կորսնանչէ առածք։ օրինակ, Հայկար Փօք գործը, Պոտէրէն թարգմանուած։ Պոտէրէն Գրաւանեթիւնը բացարձակապէս հաւաարած է Փօք անդուրիլին։ Հանրի Հայնէ։ ինքն իսկ թարգմանելով իր գործերէն մէկ քանին, հարկ առած է փոփոխութիւնները ընթեռ։ Կեանգը պահպանելու համար (եւ ասոր համար է որ Հայնէի դործերուն թարգմանութիւնները ա' յնքան կեն զանի են)։ Փոփոխութիւնները դոր անհրաժեշտ կը նկատեմ, անշուշտ ասեած մը եւ չափ մը ունին, եւ այդ սահմանն ու չափը կը ասարթեի թարգմանուած գործին առակին համամատ և ըստը թարգմանուածը ինչ- նաև առատի ու դիմուակից մէջ կ'առնէ իր ուժերը և կիտակից մեծ հեղինակի մը ուրծն է, ինչպէս Եւգափիրի մը, Միւտանի մը։ Թային մը Տանիթի մը, Լուսիարտի մը, Կէօթէի մը գործը, —թարգմանիւք նկարելի եղածին չափ-

սէտք է ջանայ « Վերարատաղբել » հեղինակին ունը (որովհեաեւ այդպիսի հեղինակներու մօմ՝ ամէն ինչ չահեկան է, նոյն իսկ թերութիւնները), ու պէտք է թարգմանութէան մէջ աղոյացնէ Հեղինակին անձնական ունիւն բոլոր մասնայատկութիւնները, առանց նկատք ու նենակութ թէ առնոնք համաձայն են կամ ոչ բարգերուն կամ ճաշակին այն համարակութեան որուն լեզուովը կը թարգմանուին. պէտք է միայն խորչիւ տառապէս թարգմանելէ ինչ որ բնադրին մէջ՝ լեզուական բնիկ առ թիւններ կամ դաշն արտադրող մողովորդին մէջ ասվորական գարձած բացատրութիւններ և պատկերներ են և հեղինակին անձնական ստեղծագործութիւնը չեն առանց աեղպէտք է զնել լեզուական այն ասութիւնները, բացատրութիւնները և պատկերները որոնք առանց համա մէջ ուր այլ զործք կը թարգմանուի. Այս աեսակէտոյն արեւելան բանասականներու երազակին — մանաւանդ գրանական — թարգմանութիւնները բնդունրապէս չատ յափն են, որովհեաեւ այդ թարգմանութիւնները կատարուները ընդհանրագէս չափազանց կը փոխուն բնադրիը, զայն իրենց համարակութեան ճամակին բոլորութիւնը պայմանական է ամար՝ անկից կը յապատեն այդպիսի մասեր որոնք, թէպէտ առերեւոյթու տարօրինակ ու երազական հասարակութեան համար անսովոր, իրենց յատուկ զեղեցիկութիւն մը ունին սակայն, եւ բնադրին ինքնուրոյն զայնք կազմող անհրաժեշտ տարրերն են. այսպէս, օրինակի համար, Խայեամի փրաւաերեւն թարգմանութիւնը, իրութիւնը կարուի կը կատարաւ, եւ անդիներն թարգմանութիւնը՝ հասուարտ ՀԱԱԷնի ձեռքով կատարուած, չատ վարեն բնադրին որովհեաեւ անոր չատ մը զեղեցիկ պակերները. ուսեղ ու ցայտուն ասութիւնները (որոնք անսասակածին չափէն զգիման են և ոչ թէ պարսպարանութիւնները լըկ) իրենց կը զմլունարուած չինծու (և արժուան) բացատրութիւններով փառանական են

(ինչ որ իրաւ է թէ՝ յաճախ իրենց պարսկագիւտու, ցեան տեառու թենէն աւ առաջ իւսած է),

Խոկ երբ անկատաք , անհապրտ , անորոշ ,  
խառնակ զործեր են որ կը թարգմանուին ,  
ինչպէս՝ ժողովրդական քանասանցին թիւններ ,  
թարգմանիչը պարտաւոր է իր կողմէ շատ  
բան զնել՝ որպէս զի թարգմանութիւնը կեն-  
զանի ըլլայ : Գ. Զերազ եթէ փոխանակ միայն  
Քուշակի կտորները բաղդատելու , հասորին  
բլոր Փերթուածները ընապդին հետ բաղդա-  
տէր , քաւական երկայն շարք մը պիտի զաներ  
օր ստական անհ սուսատութիւն :

Նախի, ոչ որ կ'ապահովէ թէ աշուղական  
բանաստեղծութիւնները ճիշդ այնպէս էին  
յշպուռած իրենց բուն հայրինակներէն ինչպէս  
Փյուր մեզի հասած են քրենէ քրեան անցնե-  
րով կամ ճնառագիրներու միջոցով։ Միեւ-  
ոյն երգը որ քանի մը գաւառներու մէջ մի-  
անգամայն կ'երգուի, տարրեր է իւրաքանչիւր  
գաւառին մէջ։ միեւնոյն բանաստեղծութիւնը  
զգուի փոփոխութիւններով կը նիրկայանայ  
ամէն մէկ ճնառագիր մէջ։ Ամէն աշուղ որ հին  
երգը իւրացուցեր ու երգեր է, իրմէ բան մը  
աւելցուցեր կամ անկից բան մը պահանցուցեր  
է. ամէն ընդօրինակի միեւնոյն բանն է ըրեր։  
Այս քառասին առջիւ, ի՞նչորևս պահանջնել թարգ-  
մանիչն տառական հաւատարմութիւն։ Եւ  
ի՞նչու մանաւանդ թարգ խնիչը, ի՞նչզինքը  
նկատելով (ինչ որ լաւագին տեսակէտն է)  
իրը նոր աշուղ մը իր հայտորդներուն ընթաց-  
քին չհնաեւի, եւ իրեն հասած աւանդը նոր  
հասարակութեան մը նիրկայացուցած տաեն՝  
անոր կենցանութիւնը պահանձելու համար  
անոր մէջ փոփոխութիւններ չժամցնէ։ Փո-  
փութիւնները զոր մտցուցած են. երբեմ  
արդիւնք եղած են միեւնոյն երգին արգէն  
գոնուած այլազոն ձեւերուն բաղդատութեան։  
Եւ թիմ ալ յապաւած եմ Կառունիք, որոնք  
ետքէն աւելցուած են թուած ինձի եւ  
կտորին ներդաշնակութիւնն աւրող երգեր որ  
իրը միակ կտոր հրատարակուած են հայրէն  
հաւաքածուներու մէջ, եւ երկու քի, երեքի

եւ սմնած եմ, կամ մէկ մոտը մի պայն առաջ եւ  
միւսները ձգած եմ (եւ վատահ եմ որ ատով ա-  
ւելի մօտեցած եմ սկզբնական հեղինակին ար-  
տաշրութեանը, որովհետեւ իրալու վրայու ետա-  
քն բարդութած եւ առանց տրամաբանական  
կասի իրալու խառնութած երգեր չամ կան  
մեր հաւաք առաներուն մէջ), ամէն ինչ որ հայ-  
կարանութիւն է, կամ մեր մէջ հասարակ  
սելիք դարձած բացատրութիւն (որ նոյնու-  
թեամբ թարգմանուած՝ անհասկանալի պիտի  
ըլլար օսար հասարակութեան մը) համարժէք  
քրանական առութիւններով եմ թարգմանած.  
տալաչափական, լեզուական բնիկ հրապարակ-  
ներուն կորուսոց զարմանելու, եւ անոնցմէ  
զրկուելով յաճախ շատ վտանգաւոր տափա-  
կութիւն մը երեւան հանող տողերը պարտը-  
կելու համար՝ ըրած եմ ամէն ինչ որ. կարե-  
լի է. «րզկալի այդ բանասեղծութիւնները  
իբրև քրանական տարագին մէջ ունենան ձե-  
ւական ներդաշնակութիւն (թարգմանութեանս  
մէջ ստանաւորի փոխարէն յաճախ կշռաւոր  
արձակ, երեւնի անյանց ստանաւոր՝ եմ զոր-  
ժածած), վառ եւ կենսունակ ոճ ունենան,  
թարմ ու արոփուն ըլլան վերջապէս՝ որպէս  
իւ լզացուած ըլլային հայ աշուզներէ որոնք  
հայերէն մտած սծ բայց քրանասերէն արտայայ-  
տած ըլլային նույր այս աշխատութեան մէջ  
— որ զիս թերեւս աւելի յոզնեցուցած է քան  
ինքնուրոյն աշխատութիւններէս շատերը —  
երբէք չեմ յալուած ինչ որ՝ բնագրին մէջ՝  
ինքնաստիպ, հայզրոշ համն ու գոյնը կը  
կազմէ. փոխուսութիւններս այդ հայկական եւ  
աչու զական զրոշմին միշտ հաւատարիմ են  
միացած ու եթէ երբեմն բնագրին սեղմ մէկ  
ասութիւնը բացատրած եմ աւելի քան կա-  
զապարած, այդպէս եմ ըրած որովհետեւ բա-  
սարակ թարգմանուելով՝ այդ շնուսակ ասու-  
թիւնները անհասկանալի պիտի ըլլային, կա-  
տեղ, ատիպ, անհամ պիտի երեւային, — ես  
իմ նպաստակ ըլլալով ցոյց տալ հայ մոքին  
աւ տաղրութեանց «գեղեցկութիւնց», չէի կըր-  
նար յաճն առնել այդ տեսակ մը ուսւածա

նութիւնը թէ՛ իմ նպատակիս դէմ եւ թէ՛ նոյն իրկ թարգմանած երգերու հեղինակնեւ բուն դէմ։

Իմ բուն նպատակս էր—կը կրկնեմ համազեկ եւ բուպական ամենէն նրանցաւակ գեղաս գեաները՝ թէ հայկական «ինքնուրոյն» բառանաստեղծութիւն մը կայ, եւ թէ այդ ինքնուրոյն բանաստեղծութիւնը ունի բարձր գեղեցկութիւններ. այն անկըզ ու փաղաքաշ կան կարծիքները զոր յայտնեցին շատ հեղինակաւոր եւրոպացի զեղագէտներ. որոնք թէ՛ ինքինքնին խորապէս հրապուրուած զցացին այդ բանաստեղծութիւնց ծեւական գեղեցկութիւններ եւ թէ՛ անոնց մէջ զուան մինչեւ ցարդ ծանօթ արեւելեան բանաստեղծութիւններին տարբեր, ինքնուրոյն, հայալրոշմանկարագիր մը, կը խրախուսն զիս մասածելու թէ ճիզը զոր թափած եմ, բոլորովին ձախողած չէ, Գալով այն կարծիքին զոր պիտի յայտնեին մեր երանելի աշուզները (թէ՛ յառնէին իրենց զարաւոր քունէն ու հրաշքով մը յանկարծ ֆրանսերէն հասկնալով կարդային թարգմանութիւններս), այդ կարծիքէն ընաւ վախ չունիմ. ինձի կը թուուի թէ անոնք պիտի օրէնէին զիս։

### ԱՐԾԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ



## ՀԱՅ ԷԶԵՐ

—

Մեր հին աշուզներու բանաստեղծութեանց մէջ, կնոյն զեղեցկութիւնն ու սիրոյ քաղցրութիւնը երգող էջերը անթիւ են. կան ալ սակայն անոնց մէջ կտորներ, բարերախաւարար շատ սակաւաթիւ, ուր զեղեցկ սեռը չարչար կը զատափեատի ու կը քարկոծեա. ատութիւնք, կրօնականներէ զբուած, կը թարգմաննեն այն անմարդկային ու տղեզ կնասացութիւնը զոր քրիստոնեայ զգնաւորական միանք յացաք. այսոր կը հրատարակներ այդ տասնկ երգերէ երկութը. մին անձանօթ հեղինակէ մը. (թէպէտե չար կանանց գէմ) մանաւորապէս, բայց կը զցացուի որ ատու-

լութիւնը կը տարածուի ամրողջ կնութեւն վրա), միւսոր ծէր Յովհաննէս (հաւանականաբար Յովհաննէս թէլկուրանցիէն), կնատեաց եւ կնապաշտ միանգամբյն ըստ որում կինը կին կը մնայ եւ կամ կը դարբէ կնութիւնէ սրբունի կամ Աստուածածին գանալու համար։

—

### ՏԱՂ ՎԱԼԻ ԶՈՐ ԿԱՆԱՆՑ

Ե՛ մարդ, աղօթք արա՛ յէրակ,

Որ այլ չզայ քեզ փաթերակ.

Զար կին զեւ է հակառակ,

Կամէր չինել զքեզ խայտառակ,

Ե՛ մարդ, զու մի՛ զառեր կրակ,

Յօսար երկիր լինար տակ,

թէ զու շառնուս մեղաց ճարակ,

Բարեաց լինիս զու օրինակ։

Ե՛ մարդ, զու կա՛ զ ի պատուիրան,

իին է քարբի օձի նման.

Ոլ որ հայի, խոցէ մահուան,

Դիւաց շինէ ասպնջական։

Ե՛ մարդ, զու իմ խրախոյ լըսէ՛,

ի չար կնոյէ ըլքեզ պաէկ'.

Լաւ որ թէ օձն ըղքեզ խայթէ,

Ման թէ չար կին զքեզ համրուրէ։

Ե՛ մարդ, լոէ՛, մի՛ լինիր խեւ.

Լկաի կանանց մի՛ տար բարեւ.

Կինըն կոչէ զքեզ իւր արեւ,

Ցեառյ շինէ զերեսը սեւ։

Ե՛ մարդ : տեսեր զգեւըն պոռնիկ.

Կամի շինել զքեզ խըպրիկ,

Նայ զու եղար քաջամարտիկ,

Դիւըն հերձի որպէս ըզտիկ։

Ե՛ մարդ : պատրաստ կա՛ զ եւ արթուն,

Կին է զապան կատաղի շուն.

Թէ զքեզ տանի հնտ իւր ի տուն,

Նա կու կապէ մօտ յիւր կատուն։

Ե՛ մարդ, աղօր զաշերեզ բայ,

Կին՝ լեզի՛ մոխոնի խառնած.